

Հ Ն Չ Ա Կ

ԻՆՉ Ե ԾՐԱԳԻՐ

Մարդկութեան հասարակական ձգտումները միշտ ունեն իրանց արտայայտիչները հասարակութեան միջնց առաջացած ոյժերից: Մարդկութեան պատմութիւնը լինելով ոչ այլ ինչ, եթէ ոչ մի երկայն շարք կոիւ՝ մըղված շահերով իրար հակառակ դասակարգերի կողմից միմեանց դէմ հասարակական զանազան որոշ կարգի և որոշ ոգու ձգտումների արտայայտիչներն էլ առաջանում են գլխաւորապէս այն դասակարգի միջնց, որի շահերի թելադրութեան արգիւնք են այդ ձգտումները: Հետեւաբար, այդ արտայայտիչ ոյժերի իդէալները, ձրդատումները, մի խօսքով, ամբողջ աշխարհահայեացքը և գործունէութեան ընթացքն ու ոգին յատուկ չեն իրանց, այլ այդ աշխարհահայեացքը, գործունէութեան այդ ուղին յատուկ են այն դասակարգին, որի ձգտումների արտայայտիչներն են իրանք: Այդ աշխարհահայեացքը, գործունէութեան այդ ընթացքը ծագելէ ետեւան են եկել շնորհով նոյն այդ դասակարգի կեանքի զուտ նիւթական պայմանները: Երբեւ այդպիսի, ուրեմն, նրանք, այսինքն այդ աշխարհահայեացքն ու գործունէութեան այդ ընթացքը, ձուլվել են նոյն կազմակարգով, ստացել են նոյն իմաստը, ինչ կազմակարգ, ինչ իմաստ ունեն նոյն դասակարգի կեանքի նիւթական պայմանները: Հանդիսանալով արդիւնք և կրողներ յայտնի դասակարգի ձգտումների, վերցնելով արտայայտիչ ոյժերը հասարակական ասպարէզում յայտնվում են պաշտպան իրանց ներկայացրած դասակարգերի զանազան շահերի: Կուէլ այդ դասակարգի հասարակական, բազմաբան, անտեսական շահերի համար. կուէլ նրա ձեռքը գցելու համար այն բոլոր միջոցները, որոնք անհրաժեշտ զէնքերն են նրա այդ շահերի իրագործման կամ պահպանութեան. կուէլ հասարակութեան այն տարրերի, այն դասակարգերի շահերի գէմ, որոնք հակառակ են իրանց ներկայացրած դասակարգի շահերին — զան է արտայայտիչ ոյժերի հասարակական դերը, համապատասխան նոյն իրանց ներկայացրած դասակարգի հասարակական զիրքին ու կուէլ:

Այսպէս կազմվում են բազմաբան կուսակցութիւններ, ներկայացնող հասարակութեան այս կամ այն դասակարգը, ջատագով նրա շահերի, արտայայտիչ նրա պատմական ձգտումների: Բայց երբեւան գարով դասա-

կարգերի կուէլ մէջ, այդպիսի մի կուսակցութիւն, իր գործունէութեան աջողութեան համար, ստիպված է ունենալ մի նշան, որ իր դասակարգի ոյժերը համախմբում է միեւնոյն դրօշակի տակ, դնում է նրանց դէպի նպատակը տանող միեւնոյն ուղիի վրա: — Այստեղ ի միջի այլոց պէտք է ասել, որ միեւնոյն դասակարգը երբեմն ունենում է մի, երբու և աւելի առանձին առանձին քաղաքական կուսակցութիւններ, որոնցից իրաւքանչիւրը ներկայացնելով հանդերձ մի որոշ կարգի տեսակի ձգտումներ, ամենքը միասին, սակայն, իրանց ձգտումների իմաստով յայտնվում են միեւնոյն հասարակական գերդաստանի անդամներ, գտնվում են միեւնոյն դասակարգի ընդհանուր ձգտումների սահմանում: — Երբեւ մի կամ միս դասակարգի ներկայացուցիչ, իրբեւ այդ դասակարգի ձգտումների արտայայտիչ, իրբեւ նրա առաջնութեամբ, ղեկավարող մարմին, այս կամ այն կուսակցութիւնը համախմբման նշան կարող է ունենալ միմիայն այնպիսի սկզբունքներ, որոնք նրա գործունէութեան ուղին գծագրում են նրա ներկայացրած դասակարգի շահերի համեմատ, սկզբունքներ, որոնք իրանց մէջ արտացոլացնում են այդ դասակարգի պատմական ձգտումները: Ուրեմն, այդ նշանը պէտք է լինի գրաւոր ամփոփումն այն ձգտումներին, որ պատմական յայտնի բոլոր ուժերում յատուկ են այս կամ այն դասակարգին: Չգտումների այդ գրաւոր ամփոփումը կրում է բազմաբան ոճով մէկ այլ անուն, այն է ծրագիր, պրօգրամմա (programme): Զինված սյուպիսի ծրագրով, այդ անհրաժեշտ զէնքով, այս կամ այն կուսակցութիւնն իր ձեռքն է առնում այն դասակարգի դրօշակը, որի պատմական ձգտումներն են ամփոփված այդ ծրագրում, և երբեւան է գալիս հասարակական ասպարէզում որպէս մի մարմին իր որոշ աշխարհահայեացքով, գաղափարներով, գործունէութեամբ, որը շարունակ մարտում է իր դասակարգին շահերով հակառակ դասակարգի դէմ: Այդ կուսակցութիւններն, այդպիսով, յայտնվում են իրանց ներկայացրած դասակարգերի հասարակական-քաղաքական ամենագիտակցական ոյժերը:

Այսպէս, ուրեմն, մի հասարակական-քաղաքական գործող մարմնի ծրագրին այս կամ այն անհատի սեփական մտքի արդիւնք չէ և նոյնպէս չը պիտի կալված լինի անհատի ուղեւորց կամ շուղեւորց, նրա մարքի կամբից ու քէֆից, եթէ այդպէս կարելի է արտայայտ-

վել: Այդպիսի ծրագիրն ամփոփումն է այն բոլոր հասարակական ձգտումների, որ ունի այս կամ այն դասակարգը պատմական յայտնի բուրգում, կենսական յարարում թիւնների պատմական յայտնի ժամանակում: Մի ծրագիր, որ այդպէս դասակարգային չէ, որ չէ ներկայացնում այն հասարակական միջոցները, որոնցով պէտք է պաշտպանել, ջատագովել յայտնի դասակարգի հայեացքները և կամ ձգտել նրա շահերի բաւարարութեան, նրա նիւթական ու քաղաքական զիրքը զօրացնելուն, — նա, այդպիսի ծրագիրը, դատարարոված է անզօր, անազդեցիկ ու աննշանակ մնալու հասարակական ասպարէզում: Կանապէս մի ծրագիր, որը հասարակութեան յայտնի դասակարգի ձգտումների, նրա հասարակական իշխանների, նրա շահերի գործադրութեան թէ օրիական արտայայտուած թիւնն է, այլ այս կամ այն խմբին կամ անձին միայն յատուկ և իր ամբողջութեամբ որ եւ դասակարգին անվերապահ զազաւարների ամփոփումն է, — նա, ծրագիրը, դարձեալ դատարարոված է անզօրութեան ու աննշանակութեան հասարակական ասպարէզում: Կասակարգային ձգտումները լինելով հաւարական, այսինքն ոչ սրա կամ նրա անհատական ձգտումներ, այլ մէկ ամբողջ դասակարգի հաւարական ձգտումներ, ծրագիրն էլ պէտք է ճշդութեամբ արտայայտէ այդ հաւարական, այդ դասակարգային ձգտումները, և պէտք է հետու լինի սրա կամ նրա անհատական քմահաճոյքից, անհատական զիտումներից — աղբիւր ամենայն անաջողութեան ու երկպառակութեան: Պատմական արտայայտութիւն այս կամ այն դասակարգի — օրինակ, պատմական յայտնի բուրգում իշխող դասակարգի և կամ ստորադրված բանւոր դասակարգի, կամ գիւղացի դասի, — բնական ձգտումների, ծրագիրն իր ամբողջութեամբ պէտք է այն նշանը լինի, որով զրգոված իր շահերով, կարող է համակմբվել այս կամ այն դասակարգին իր դասակարգային զբոշակի տակ, իր հասարակական պահանջների պաշտպան, իր պատմական նպատակի յաղթանակը տանելու համար:

Այդպէս պէտք է լինի մի քաղաքական ծրագրի հիմքը:

Արեւնեք այժմ մի մասնաւոր երկուցթի քննութեան ծրագրական տեսակէտից:

Երբ որ ճնշող լծի տակ գանված ազգի մէջ ծագում է կեանքի նիւթական պայմանների զարգացման պահանջ և այդ պահանջը ձուլում է որոշ ձգտման մեջ, որին արգելք է յայտնվում ճնշող լուծը, պատահում է երբեմն, որ այդ գեպքում այդ ազգի ոչ միայն մի, այլ և երկու, խիստապէս իրար հակառակ դասակարգերի շահերը ժամանակաւորապէս միախառնված են հանդիսանում նոյն որոշ ձգտման մէջ: Այդ երկուցթի աւելի է աչքի ընկնում մասնաւոր օտար լծի տակ գանված մէկ ազգի մէջ: Երբ որ այդ ազգի մէջ անաջանում է

իր կեանքի նիւթական պայմանների զարգացման պահանջ և այդ պահանջը մարմնանում է որոշ ձգտումների մէջ, ծագում է դրանից նրա զարգացման արգելք եղող, ճնշող լծից ազատվելու գաղափարը: Այդ ազատվելու գաղափարի, այդ լծի բոլոր դատնութիւնների շնորհով, ազատման ձգտումի երեւան գալու միջոցին, երբեմն, բայց ոչ միշտ, այնպիսի երկուցթի է անաջանում, որ ազգի զանազան դասակարգերը ժամանակաւորապէս ունենում են մէկ ընդհանուր զգացում: Այդ զգացման շնորհով թուում է, թէ այդ դասակարգերի բոլոր շահերն իբր ամփոփված են երեք խօսքի մէջ — ազատվել օտար լծից: Արպէս ունեւոր, սեփականատէր դասակարգի, նոյնպէս աշխատաւոր դասակարգի շահերն այդպիսի պատմական բողոքում երկուսին էլ թելազըրում են երբեմն այն ելքը, որը յայտնվում է նրանց համար ընդհանուրն ու միակն՝ ընդունակ հարթելու նրանց շահերի իրագործման ուղին: Բայց նրանց շահերի համանմանութիւնը լոկ այնքան է, որքան երկուսն էլ պահանջ ունեն ազատվելու ճնշող լծից, և ոչ աւելի: Կարող է պատահել երբեմն, որ նրանց շահերն իրար հակառակ չը լինեն լոկ այդ կէտում և լոկ ժամանակաւորապէս, իսկ առհասարակ ու միշտ նրանց մէջ դոյութիւն ունի շահերի հակառակութիւն: Բայց այդ ժամանակաւոր միասնակ ձգտումն ունեցած միջոցին անգամ, իրանց մաքսուման մէջ ընդհանուր թշնամուհետ, քաղաքական ճնշող լծի հետ, այդ դասակարգերը միեւնոյն ժամանակ իսկապէս մաքսոում են նաեւ իրար դէմ: Նրանցից իւրաքանչիւրը, բնական կերպով, ձգտում է գեպի այնպիսի սօցիալ-տնտեսական ու քաղաքական կարգերի հաստատումն, որոնք առաւելապէս նպաստաւոր են նրա և ոչ հասարակութեան մէկ այլ մասի դասակարգային շահերին: Օր., այնպիսի քաղաքական կարգերը, որոնք կարող են խիստ նպաստել սեփականատէր, հողատէր դասակարգի հասարակական զիրքի հաստատ լինելուն և նրա շահերին, կարող են ոչ միաստատ լինելուն և նրա շահերին, կարող են ոչ միայն օգուտ չը տալ, այլ և հակառակ լինել գիւղացի աշխատաւոր ժողովրդի կամ բանւոր դասակարգի շահերին: Կանգնած ընդհանուր թշնամու գեպի հէնց իրանց այդ ընդհանուր զիրքը և այդ տեսակ պատերազմի կերպարանքը երկու զանազան դասակարգին էլ կարող են երբեմն իրար կողք կողքի իրար մօտ բերել, որոհեաւ երկուսն էլ ձգտում են ազատվել այդ ընդհանուր թշնամուց: Բայց այդ դասակարգերից իւրաքանչիւրը մղում է այդ կողմը զրգոված միմեանցից տարբեր շահերով, միմեանցից տարբեր իրական հիմնապատճառներով: Արեւն, եթէ այդ դասակարգերը հանդամանքների բերումով պատմական յայտնի բողոքում միատեղ են ձգտում ազատվել ընդհանուր ճնշող լծից, դա ապացուցանում է, որ նրանց երկուսի շահերն էլ պահանջում են միայն այդ ժամանակ և այդ լծի տապալումը: Բայց իրանց պահանջներով, ձգտումներով ու շահերով:

Տերով է ապէս նրանք նոյնպէս հակառակ են միմեանց, և նրանցից իւրաքանչիւրի շահը թելադրում է նրան ձեռք բերել ոչ այն տեսակ քաղաքական ու սոցիալ-անտեսական կարգեր, ինչպէս միւսը: Կարող է պատահել, որ երկուսն էլ միասին կուեն իրանց ընդհանուր լծանաւոր դէմ, սակայն հէնց այդ՝ նրանց միատեղ մղած կուի միջոցին՝ գոյութիւն ունի նաև մի խուլ կուի նոյն իսկ նրանց մէջ իրար դէմ: Կործանել ճնշող լուծն — այն երկայն շարք պայմաններից մէկն է, որ յայտնի պատմական հանգամանքներում հանդիսանում է իրրեւ գործադրութեան մէկ անհրաժեշտ միջոց, որն ընդհանուր է ազգի զանազան դասակարգերի շահերին. սրանցից ամեն-մէկը, սակայն, այդ միջոցը գործադրում է միւս դասակարգերից տարբեր շահերի լրացման ձգտելով: Հետևապէս, ևս այսպէս կոչված՝ ազգային կուի ժամանակ ճնշող լծի դէմ, երբ ազգի զանազան դասակարգերը միասին կուում են իրանց ընդհանուր լծանաւոր դէմ, իրանց դասակարգային կուին ամենին չէ դադարում անզի ունենալ: Նա շարունակվում է և շարունակվում երբեմն մինչև իսկ աւելի սուր կերպով, թէև քողարկված: Թող հէնց դադարէ ընդհանուր լծանաւոր դէմ մղած կուի, դադարէ ճնշված ազգի յաղթութեամբ, շուտով բացարձակ ու անողորմ կերպարանք կը ստանայ նոյն ազգի մէջ զանազան դասակարգերի միմեանց դէմ ունեցած շահերի բնական հակառակութիւնը, միմեանց հետ ունեցած դասակարգային կուի: Այդ դասակարգային կուի մէջ էլ յաղթանակը կը լինի այն դասակարգի կողմը, որի ձեռքում են գլխաւորապէս ժողովված անտեսական, արգինաբերական միջոցները, որն աւելի զօրւոր է իր հասարակական դիրքով, որի շահերի իրագործման են առաւելապէս նպաստուոր իրանց պատմական ժամանակաշրջանի նիւթական պայմանները:

Այսպէս, ուրեմն, օտար ընդհանուր ճնշող լծի դէմ մղած ազգային կոչված կուի միջոցին էլ դասակարգերի կուին իրար հետ շարունակվում է նոյնութեամբ, իւրաքանչիւր դասակարգը ձգտելով ձեռք բերել իր շահերին համապատասխան հասարակական կարգեր: Երևան դարձնելով այդպիսի պատմական լուրջում, այս կամ այն քաղաքական կուսակցութիւնն էապէս պետք է լինի արտայայտիչն այդ դասակարգերից մէկի կամ միւսի ձգտումների, նայած թէ որ դասակարգի կենսական պայմաններն են պատճառ եղել նրա, այսինքն կուսակցութեան, ծագման: Հետևաբար, այդ կուսակցութիւններից իւրաքանչիւրը պետք է ի մի ամփոփէ այն պատմական ձգտումներն ու պահանջները, որ ունի այն դասակարգը, որի ներկայացուցիչն է ինքը: Այսինքն նա պետք է ունենայ իր ներկայացրած դասակարգի ձգտումների և այդ ձգտումներով պայմանաւորված հասարակական, սոցիալական սկզբունքների որոշ ու ճիշդ գծադրված արտայայտութիւնը, որն էլ իրրեւ ամփոփումն, երևան է

դալիս ծրագրական ձևի տակ, յայտնվում է նրա, կուսակցութեան, ծրագրի: Այնպիսով յայտնի դասակարգի պատմական ձգտումների թէօրիական արտայայտութիւն, այդպիսի ծրագիրը հասարակական կուում այդ դասակարգի համար յայտնվում է նաև այն անհրաժեշտ ու անփոխարինելի զէնքը, որ զարկ է տալիս նրա դասակարգային ինքնաձանաչութեան, նրա հասարակական գիտակցութեան ու ինքնագործունէութեան և որոշ կերպով ներկայացնում է այն նպատակները, դէպի որոնց պետք է ձգտէ այդ դասակարգը, նրանց իրականացման համար գործադրելով յայտնի միջոցներ ու ընթացք: Ճշմարիտ քաղաքական կուսակցութիւնն այս կամ այն որոշ դասակարգի պատմական ձգտումների կողմ ու արտայայտիչ է, իր գործնական ու թէօրիական գործունէութեան մէջ ամփոփող այդ դասակարգի նոյն ձգտումները և ինքն էլ ծագում առցած նոյն այդ ձգտումների զօրութեամբ: Այդպիսի կուսակցութիւնը, հէնց իր բնութեան շնորհով, յայտնի աշխարհաստեղծութի ու պատմական յայտնի ժամանակի ներկայացուցիչ է, կոչված առաջնորդ լինելու իր դասակարգի և մարդկութեան կենսքում լրացնելու պատմական դեր: Կր ծրագրին էլ իր դասակարգի, ուրեմն և իր, հասարակական, փիլիսոփայական ու պատմական ամբողջ աշխարհաստեղծութի ձուլվածքն է. այդ ծրագրումն է ներկայացված իր հասարակական գիտակցութիւնն ու ուղղութիւնը, նրանումն է իր գործունէութեան իմաստը, նրանումն է իր դասակարգի պատմական կենսքը, նրանումն է իր սեփական raison d'être-ը, իր պատմական գոյութեան հիմքը, վերջապէս, նա է իր գրոշակը:

Թ. Գ. Թ. Ա. Կ. Յ. Ո. Ի. Թ. Ի. Կ. Կ. Կ. Կ.

ՆԱՄԱՐՆԵՐ ԹԻՐՎՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՆԻՑ.

ՏԵԾՆԱԿԱՆ ԳՐԳՈՒԹ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՆԵՐ ՓՈՔԻ ՀԱՅՔԻ ՄԷՔ: — ՉԵՐԵԿԱՆԹԻՒՆՆԵՐ:

Մարդուան, 30 գեկտեմբեր 1892.

Մանր է Մարդուանի և իր շրջակայից վիճակը: Կառավարութիւնը սարսափահար ամեն տեղ քաղաքական յանցաւորներ կը փնտռէ. բոլորովին անմեղներ անհիմ կասկածները զոհ երթալով բանտերը կը լրջունեն: Աւելի ևս ծանրացաւ մեր վիճակը այս վերջին ատենները: Պատճառները հետեւեալի մէջ պետք է փնտռել: Յայտնի է որ թիւրք կառավարութիւնը խտրութիւն չի գնէր թուրքի կամ հայուն մէջ իր կեղքութիւնն առաջ քշելու համար: Հասարակ ժողովուրդը լինի հայ, լինի թուրք համահաւատար կերպով կը ճնշէ հարկերի տակ: Ատոր վրայ աւելցնելու է կառավարական պաշտօնականութեւնը զեղծութիւնն ու կաշտակերութիւնը: Այդ բոլորի ծանրութիւնն աւելի զգալի դարձաւ վերջին ժա-

մանակներս, երբ առանց այն ալ աղքատ թիւրք ժողովուրդը աւելի եւս նեղ վիճակի մէջ ինկաւ ներկայ տարուան բերքերի զգալի սակաւութեան պատճառաւ: Ժողովուրդը գրգռուած էր. նորա զգոհճ տարրերը ըսկսեցին տրտնջալ: Այս բոլորէն օգտվեցան փոքր ի շատէ աչքաբացները, իսկ մանաւանդ կառավարական վերջին խտուածիւններին զոճ գացած սօփոանները: Մեր խօսքը Կ. Պօլսոյ քըուած սօփոաններին կը վերաբերի: Ըսկսեց գաղտնի շարժում մը, խլրտում մը: Մորա ուղղակի Տեսեւանքն եղաւ՝ զեկտեմբերի 25-ին ինչպէս այստեղ Մարզուանի, նոյնպէս եւ Հաճի-գիւղի, Չոռու մի, Սոնկուուուուու, Եօզկաթի, Սերաստիոյ, Ենկիւրիի եւ իրենց բոլոր շրջակայ գիւղերու մէջ տաճկերէն «յայտարարութիւններն» ցրուին ու պատերէն փակցուին, «յայտարարութիւններն», որոնք ուղղուած են սուլթանի եւ նորա կառավարութեան դէմ եւ կը գոչեն թուրք ժողովուրդն ի շարժում *): «Յայտարարութիւններն» ըրած աղբ-ցուածիւնը թուրք ժողովուրդեան վրայ մեծ եղաւ, ինչ ալ պէտք էր սպասել: Թուրք ամբողջ խումբ-խումբ ժողովուրդով կը կարգար. «Տէր քիմ տէ ի սէ՛ Ալլահ Տօնա եարտըմճը օլսոււն» (ով որ ալ է՛ Աստուած անոր օգնական թող ըլլայ), կը լսվէր այս կամ այն խմբի կողմէն: Այդ կանցներ գուրալ փողոցի մէջ, իսկ ներսը փոքր ինչ գաղտուկ հաւանօրէն աւելին կը խօսեն ու կը գործեն: Կառավարութիւնը նախ շուարած ինչ անելիքը չէր գիտեր: Փոքր ինչ ետքը ուշքի գալով ու հասկնալով թէ ինչ նշանակութիւն եւ ինչ ազդեցութիւն կարող են ունենալ այդ տեսակ «յայտարարութիւններն», ամեն ջանք ի գործ դրաւ եղելութեան ուրիշ գոյն տարու եւ ճշմարտ աղբիւրը ծածկելու համար: Կա վճուեց ամեն բան վերագրել հայերուն. ըսկսուեցան ամենախիստ ու անխիղճ հալածանքներ: Ամեն մի գիւղի ամեն մի քաղաքի մէջ տասնեակներով ու հարիւրներով խուղարկութիւններ եւ ձերբակալութիւններ տեղի ունեցան 2-3 օրուան մէջ: Չը նայած որ խուղարկութեանց ատեն ոչինչ չէին գտած վնասակար, բայց բանտերը լեցուեցան բանտարկեալներով: Սակայն չը նայած իր «անհուն հեռատեսութեամբ» փայլող քաղաքականութեան՝ կառավարութիւնը չը կարողացաւ քանի մը ձերբակալութիւններ ալ տաճիկներէ չընել: Երկու մօլաներ կը ձերբակալուին ճիշդ այն ժամանակ երբ վաղ առաւօտեան մղկիթի պատերուն կը փակցունէին յիշեալ «յայտարարութիւններէն» մէկ-մէկ օրինակ: Ձերբակալութիւններն ու խուղարկութիւնները կը շարունակուին. տեսնենք թէ ո՛ր պիտի հասցնէ մեզ կառավարութեան բռնած այս սղեղ եւ միեւնոյն ժամանակ վերջին ծայր անդգոյշ ընթացքը: Յամենայն դէպքս թող իմանան սուլթանն եւ իր արբանեակներն որ շահողը իրենք չը պիտի լինին վերջ ե վերջոյ՝ ինչքան ալ ճգնին:

Մարզուանի, Ամասիոյ, Եւզոկիոյ, Եօզկաթի, Սերաստիոյ ու շրջակայից մէջ յարարեութիւններ գրեթէ

*) Այդ «յայտարարութիւններն» մասին տես անցեալ տարի շրջանի «Հնչակ» № 9:

կառարեւապէս խլուած են շնորհիւ խուղարկութեանց ու զանակոծութեանց եւ այլ հալածանաց:

ԽԱՐԱԶԱՆ.

ԱՆՎԵՐՋ ԶԵՐԲԱԿԱՆՈՒԹԻՒՆՔ. — ՏԱՃԿԱԿԱՆ ԳՐԳԻԻՉ ԶԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆՔ:

Ամասիա, 10 յունուար 1893.

Կառավարութեան չարիքները օր օրի վրայ կը սաստիանան:

Ներկայիս պիտի ջանամք մի առ մի թմել այն ամեն չարիքներ, որք տեղի ունեցած են Ամասիոյ մէջ անցեալ նոյեմբեր 17-էն մինչեւ յունուար 10 եւ որ անընդհատ պիտի շարունակվին դեռ չը գիտենք մինչեւ երբ:

Նոյեմբ. 19. — Թողածցի Արմենակը, որ մի քանի օր առաջ բանտէն արձակուած էր, նորէն ձերբակալուեցաւ: Սահակ Սամուէլեանի բանտարկուիլն արդէն ծանուցած էինք. նա ամբաստանուած է իբրը թէ արարելիքի մի ճանապարհորդ տեղւոյս հնօրեայ Միհրդատայ բերդն հանած, սպաննած եւ պարկի մէջ դնելով դեան ձգած լինի, մինչդեռ այդ ճանապարհորդին քաղաքէս մեկնելն լաւ գիտնալով հանդե՛մ կուղէ ուրիշ գոյն տալ ինքզոյն, որով մի խեղճ անմեղ յանիրաւի տառապանաց ենթարկէ, երկու չարագոյծաց կրից յազուրդ տալու համար — որք են սարսափ Ապուուլլահ եւ նուֆուս քեաթիթի պի Կըրկըր Ալի: Սոյն երկու անբարոյական անձինք յիշեալ Սամուէլեանի բով ծառայող մի հայ պատանւոյն պատիւն բռնաբարելու հետամուտ՝ առաջարկած էին Սահակին, այլ սա մերժած լինելով գոցա վատ առաջարկը՝ ահա կառավարութիւնն իրենց ձեռքին գործիք ընելով՝ նորա միջոցաւ կուղեն իրենց վրէժն լուծել:

Ղեկում. 27. — Միսակ Շամլեան եւ վատարոյն Կարապետ Հապէշեան Սերաստիայէն տեղւոյս բանտը փոխադրուեցան: Այս վերջինն թէ Համբարձու Տէլի-Կալիթեանի ամբաստանութեան ոյժ տալու եւ թէ նորանոր անմեղներ՝ բռնաբարաց կառավարութեան մատնելու կը ծառայէ:

Ղեկում. 29. — Բարսեղ Թէլլալեան չընորհիւ գեղին կլօրիկ լիրաների, վերջապէս աղատ արձակուեցաւ: Նոյնպէս եւ Բարուենակ Բարսեղեան 13 ամսուայ բանտարկութենէ վերջ վերագարձաւ այսօր: Ի՞նչու ուրեմն այսքան երկար ատեն բանտերու մէջ նեղեցին այս երկու խեղճ անմեղներ. — յանցանքն յայտնի չէ, բայց կլօրիկներու փայլը կառավարութեան համար մազնիսական մեծ զօրութիւն մը ունի միշտ:

1893, Յունուար 8, 9, 10. — Նոր տարին եւ քրիստոսի ծննդեան տօնն աղետաբեր եղաւ ամասիացուցըս համար: Ի հնումն այսպիսի տօներու առթիւ շատ բանտարկեալք կարձակուէին, իսկ օրհնեալն Աստուծոյ օգոստափառ հայրագութ շամիտ կայսեր շնորհիւ այս յիշեալ աւուրց մէջ 130-էն աւելի բանտարկութիւններ տեղի ունեցան հայերիս մէջ: Եւ ասոնցմէ ոմանք առանց լապտերով այցելութենէ վերագարձած միջոցին, ոմանց ալ գիշերուան ժամը 8-9-10 անկողնէն հանելով բանտեցին, ոմանք զոճ եղան Հապէշեանի մատնութեան, ոմանք եւս, ինչպէս Մարզուան, ամսոյս 8-ին գիշեր ա-

տեն բազմաթիւ մէջ ալ նշանաւոր վայրերը ցրուած ու բախցուած տաճիկերէն խել մը « յայտարարութեան ց Թեանց » պատճառաւ: Յիշեալ յայտարարութեանց շնորհիւ վերջին 2-3 աւուրց մէջ կառավարութեան խտուածիւններն ամեն չափ անցան: Հայ տների խուզարկութիւնը ու հայերի բանտարկութիւնը ամեն ժամ տեղի կունենան: Չորիքները կատարեալ ընկու համար, սա միջոցն ալ ստէպի գործ կը դնեն. մի հայի տուն խուզարկելէ եւ վնասակար ոչինչ գտնելէ ետքը, երբ իրենց փնտռած անձը ձեռք չեն անցներ, նորա փոխարէն կը բանտարկեն հայրը, եղբայրը կամ մէկ ուրիշը մօտ ազգականներէն եւ կը սպառնան բանտի մէջ պահել մինչեւ որ իրենց փնտռած մարդը ձեռք չը ձրգեն: Այս նոր օրէնքի շնորհով 3-4 հայեր բանտարկուեցան: Ի վերջոյ սա եւս պիտի յայտնեմ, որ տեսնելով կառավարութեան այդ անտանելի խտուածիւններ ու ձերբակալութիւններն, շատեր թողնելով իրենց ընտանիքներ աներևոյթացած են. իսկ եթէ այս դրութիւնը շարունակուելու ըլլայ՝ դեռ շատ-շատերը եւս պիտի հետեւին նոցա օրինակին:

Այս դառն վիճակիս մէջ մինչեւ իսկ թուրք ժողովուրդն ալ սկսած է խորտիւր: Աերոյիշեալ տաճիկան յայտարարութիւնը մեծ ազդեցութիւն են գործած տաճիկ ժողովուրդեան վրայ: Անոնց մէջէն խելքով աւելի հասունները տեսակ մը կասկածոտ երկիւղով կը դիտեն կառավարութեան բռնութեանց եւ նորա վրայ կը բարդեն հայերու գրգռման պատասխանատուութիւնը:

ԱՐԳՈՍ.



ՉԵՐԵԱԿԱՆՔԻՒԹԻՒՆՔ ԱՄԵՆ ԿՈՂՄ. — ՄԵՍԻՕՆԱԲԵՅ
ԳՕԼԷՃԻ ԱՅՐՈՒԲԸ. — ՀԱԼԻՇՆԱՆՔՆԵՐ. —
ԻՐԱՐԱՆՅՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՇՐՋԱՆ-
ՆԵՐՈՒ ՄԷՔ. — ՄԵՏ՝ ԳԵՏ ՄԸ:

Մարգուան, 29 յունուար 1893.

Ներկայ նամակովս կը շարունակեմք վերջին օրերս մեր կրածները նկարագրել:

Ասկէ երեք շաբաթ առաջ Սերաստիոյ Ալայ Գէ-յըն, Խոսրեկ Փաշան 100 սուրներով հոս եկան: Ասալ առաւօտուն եկան նոյնպէս 2 ոսուկի, Հաճի Գեղի եւ Գեօփրիւլի գամագամները, սկսան խիստ ու մանրակրկիտ խուզարկութիւններ. 30-էն աւելի տուներ խուզարկուեցան. 25 հոգի ձերբակալուեցան: Ամասիոյ մէջ 130 տուն խուզարկուած ու նոյնչափ մարդ ձերբակալուած են, սակայն մի քանի օր ետքը մի մասը ազատ արձակած են, միւսները մինչեւ այսօր բանտը կը նստեն: Հաճի-գիւղ 60 տուն խուզարկուած ու 35 հոգի ձերբակալուած են, որոնց 12-ը 2օրում տարած, 7 հոգի այստեղ բերած, իսկ մնացեալք տեղոյն բանտն են: Նոյնանման գրութիւն կը տիրէ ամեն կողմ: Նախորդ նամակաւս տեղեկագրած տաճիկան « յայտարարութիւններ » հեղինակներն իրր թէ կը փնտռեն եղեր: Բայց չը նայած այդ սոսկալի խտուածիւններուն մինչեւ այսօր եւ սչ մի աղբիւր գտած են: Միւս կողմէ Կ. Պոլսէն հեռագիր հեռագրի վրայ կը գայ. կը պահանջուի ամեն ջանք գործ դնել « ոճրագործներն » գտնելու հա-

մար, սակայն այդ ամենը պէտք է անել առանց ժողովուրդը գրգռելու. . . խաղաղ կերպով, առանց աղմուկի. . .

Օտարմանալի կը լինէր եթէ այս տեսակ առիթէ մը չօգտուէր կառավարութիւնը տեղոյս միսիօնարաց գօլէճի գլխուն եւս մի քանի փորձաքններ բերելու համար: Մեր հայրագութ սուլթանի բարեխոնամ կառավարութիւնը բաւական չէ որ ինքը սչ մի ջանք չը խնայելով ուսումնարաններ չը բանար, այլ երբ տեսնէ որ ուրիշներ գէթ մասամբ կաշխատին հոգայ այս պէտքը, ինքն ամեն քայլափոխին կը ջանայ արգելքներ ստեղծել: Արդէն քանի-քանի անգամներ բողոքովն անհիմն ու անիրաւացի կերպով խանգարած է գօլէճի ուսման կանոնաւոր ընթացքը. իր մշտական ցանկութիւնն է եղեր որ եւ է առիթէ մը օգտուելով վերջահանապէս ջնջել գօլէճը: Յիշեալ յայտարարութիւնները լաւ առիթ մը կը ներկայացնեն: Կառավարութիւնը առանց որ եւ է փաստի մը կասկած կը յայտնէ գօլէճի վարչութեան վերաբերմամբ եւ օգտուելով անօրէնի բացակայութեամբ կը մանն ու կը խուզարկէ գօլէճը, բընականաբար առանց վնասակար բան մը գտնելու: Կատաղած այս անյաջողութեան կառավարութիւնը կուզէ կրկին խուզարկել եւ այս անգամ աւելի մանրազնին, սակայն անօրէնը բարկացած կը բողոքէ իր դեսպանին եւ Սերաստիոյ հիւպատոսին, աւելցնելով որ նոր խուզարկութեան երկիւղ կայ դեռ: Հիւպատոսը վալիին կը ներկայացնէ ստացած նամակը եւ բողոք կը բանայ: Վալին կը յայտնէ, որ ինքը բողոքովն կասկած չունի միսիօնարաց վրայ, սխալ մը եղեր է պաշտօնիւններու կողմէ, որ եւ կը շտկուի: Կանցնի մէկ երկու օր, նորէն կուզեն խուզարկել. անօրէնը նորէն կընդդիմանայ: Կառավարութիւնը այս անգամ խորամանկութեան կը դիմէ. նա կը մտածէ որ եւ է արտաքին նշան մը, բան մը գտնել եւ այդ նշան իբրեւ պատրուակ բնուելով այս անգամ արդէն իբր հիմնաւոր պատճառներով խուզարկութեան ենթարկել: Այդ տեսակ նշան մը գտնելը դժուար չէր: Եւ այդ նշանը. . . գօլէճի ունեցած ընդօրինակիչ մեքենան էր, որով միշտ կը սպազրէին իրենց ծրագիրները, տուները, հրաւիրագրերը եւ այլն: Եւ որովհետեւ « յայտարարութիւններն » ալ սոյն տեսակ գործիքով են սպուած, ուրեմն ալ ինչ կասկած. մեղաւորը բռնուած է: Սուլթանի կառավարութեան համար այդ փաստը բաւական էր մեղաւորները բռնուած համարելու համար: Բունի կերպով կը կոխեն գօլէճն ու կը սկըսին խուզարկել. կը գտնեն բնականաբար այդ մեքենան: Հետեւեալ օրը գօլէճի ուսուցիչներէն երկուսը կը ձերբակալուին: Գասախօսութիւնները համարեա կը դադարին. աշակերտներու մէջ կը սկսի բողոքոյ ձայներ լսուիլ: Տնօրէնը կրկին ստիպուեցաւ գիմումներ ընել թէ դեսպանին եւ թէ հիւպատոսին, յայտնելով միանգամայն, որ գօլէճը փակուած է եւ իրենք ալ վտանգի մէջ են: Մակայն կառավարութիւնը չը գոհացաւ այդ ամենով: Նա գիտէ որ ուրիշ անգամ սա տեսակ յարմար առիթ չը պիտի ներկայի թերեւս, ուստի ցանկացաւ լիապէս օգտուիլ գէպքէն՝ իր մէկ վրէժը եւս հանելու համար: Աստուց ի վեր գօլէճի վարչութիւնը մտադիր էր մի նոր շէնք կառուցանել աղջկանց դպրոցի համար: Կառավարութիւնը ըստ սովորականին իրաւունք չէր տար՝ չը

նայած միտօնարաց եւ վարչութեան կողմէն բանի մը անգամ եղած խնդիրներու: Արդ ի վերջոյ գօլէճի վարչութիւնը տեսնելով որ երբէք չը պիտի կարողանայ իր արտօնութիւնը ստանալ, կը դիմէ մի այլ միջոցի. շէնքը կառուցանել կը տայ մասնաւոր մարդու մը անուամբ, ոյմէ ինքը վարձով պիտի վերցնէ եղեր. կառավարութիւնը այս անգամ մերժել ի հարկէ չէր կարող: Արտօնադիր տուաւ, բայց վճուեց մինչեւ վերջոյս պահել: Եւ ահա տաճկերէն «յայտարարութիւններ» առթիւ առաջացած խառնաշփոթութիւններու ժամանակ գիշեր մը նորահասոյց շէնքը կրակի կը արօւի: Չը նայած որ գօլէճը հետու չէ, սակայն կառավարութեան օգնութիւնը միայն այն ժամանակ կը հասնի երբ շէնքը մինչեւ վերջ ոչնչացած էր. . . վայրենի միջոց վայրենի կառավարութեան միայն դադանի նպատակներուն համեմու համար. օրոստափառ Համիտի կառավարութեան սպասելի է այդ տեսակ խնամատարութիւն չար բաղդի կողմանէ հօրին յանձնուած զաւակաց մտաւոր զարգացման համար:

Գօլէճի անօրէնի վերջին հեռագիրն այս եղաւ. «Մեր դպրոցը խափանելու նպատակաւ մեր գօլէճը բանիցս այստեղ խուզարկեցին, մեր դասատուները ձերբակալեցին, ազդեանց դպրոցի համար մեր կառուցած շէնքը այրեցին. կեանքի, պատուի եւ ինչքի ապահովութիւն կը պահանջենք»: Ինքն ըստ ինքեան հասկանալի է թէ ազուկը որքան մեծ է: Հիւպատոսն եւ միտօնարները դատ են բացած կառավարութեան դէմ. 10,000 լիրա կը պահանջեն ի հատուցումն: Գօլէճի հեռագրերը հետադրելու ետեւէն կը տեղան: Սերաստիոյ Միւտտայը իւր մոլորի բնիչի պաշտօնով հոս հասաւ: Կառավարութեան պաշտօնեաներէն ամեն որ, ինչպէս եւ յատուկ է այս տեսակ մի կառավարութեան պաշտօնեաններուն, կաշխատի այժմ մեղքը իր վզէն հանել եւ բնիչը զօայ ձգել: Բանտարկեալներն դեռ կը պահուին: Արտուի թէ բանտարկելոց մայրերն ու կիները մեծ բազմութեամբ կառավարութեան պալատը դալով բողոք պիտի ներկայացունեն որ առանց ապացոյցի մը նոցա մեղաց իրենց որդիներն ու երիկներ այսքան ատեն բանտար կը պահեն եւ թշուառութեան կը մատնեն որք մնացած ընտանիքն ու զաւակները: Ի հարկին կայսերական պալատ ալ պիտի հետադրեն եղեր: Այս բոլոր դէպքերուն պատճառաւ երկրիս խառնաշփոթութեան մէջ անեւտուն ալ անշարժութեան պիտի մատնուի անտարակոյս, որով ալ երկրին ներկայ նիւթական վիճակը պիտի եւս աւելի վատթարանայ: Գամօկիւն սուրբ կախուած է ժողովրդեան դիմուն: ԽԱՐԱԶԱՆ:

Մ Ե Տ Ե Ն Ե Գ Բ Ո Ի Թ Ի Ի Ն
Թ Լ Փ Լ Տ Ի Լ Գ Ը Տ Կ Ը Ն Ե Ը Ն
[Գ Լ Մ Ա Ռ — Բ Ա Թ Ի Պ Ա]

I
 Մեղանում բիշ անգամ չէ արտայայտվել այն միտքը, թէ այս դարուս յիսունական թվականները կազմում են ուսահայերի մտաւոր վերածնութեան տարիները: Ոմանք աւելի մոլոր արտայայտվելով ասել են՝ առ-

հասարակ վերածնութեան: Իսկուպէս այդ երկու արտայայտութիւններն էլ ընդհանրապէս անսխալ են ներկայացնում պատմական իրողութիւնը, բանի որ մի կողմից ամենից առաջ աչքի է ընկնում ուսահայերի այն ժամանակեայ մտաւոր վերածնութիւնը, թէ եւ միւս կողմից այդ վերածնութիւնը չէր կարող տեղի ունենալ առանց ուսահայերի առհասարակ կեանքի անհանձն յարաբերութիւնների մէջ էլ կատարվող յայտնի վերածնութեան: Մտաւոր վերածնութիւնը կարող է տեղի ունենալ միայն այն ժամանակ, երբ արդէն հասարակական յարաբերութիւնների մէջ է նախապէս սկսել տեղի ունենալ յայտնի վերածնութիւն: Մտաւոր վերածնութիւնն արդիւնք է հասարակական յարաբերութիւնների վերածընդոթեան, այլ խօսքով՝ այդ յարաբերութիւնների ներքին յայտնի կերպարանափոխութեան: Արդ սկսում է տեղի ունենալ այդ կերպարանափոխութիւնը, այդ միջոցին կեանքն առաջացնում է մի շարք հասարակական հարցեր, որոնք պահանջում են քննութիւն, լուծում, ուրեմն մտքերի ու գիտական անզեկութիւնների յայտնի պաշար, որի միջոցով քննվեն, լուծվեն այդ հարցերը: Գ ա դ ա փ ա ր ն ե ր ի ընթացքը չէ, որ հանդիսանում է ի ր ե ր ի ընթացքի ո ր ո շ ո ղ այլ ընդհակառակն, ի ր ե ր ի ընթացքն է որոշում գաղափարների ընթացքը: Տնտեսական յայտնի կարգերը կարող են ծնունդ տալ միայն իրանց էութեան համապատասխան սօցիալական ու քաղաքական հայեացքների, հասկացողութիւնների, գաղափարների: Տնտեսական առաջադեմ, զարգացած կարգերին համապատասխանում են զարգացած հայեացքներ. տնտեսական բուրժուական, հնակիր կարգերին էլ, ուրեմն, համապատասխան սօցիալական-քաղաքական աշխարհահայեացքը լինում է նոյնպէս հնակիր, բուրժուական: Այնտեղ, ուր տնտեսական սակաւ զարգացած կարգեր են տիրում, հասարակութեան կեանքի կերպերն էլ կը լինեն միայն այնքան զարգացած, որքան իր գոյութեան այդ հիմնական, այսինքն տնտեսական, պայմանները. — այդ հասարակութեան աշխարհահայեացքն էլ չէ կարող իր կեանքի կերպերով լիւրաբար իմաստից տարբեր լինել: Արդ որ հասարակութեան մէջ նրա այս կամ այն շրջանում սկսվում է նկատվել սօցիալական հայեացքների տարբերութիւն հասարակական կեանքի կերպերից, հետեւապէս եւ հակառակութիւն այդ կերպերի ու այդ հայեացքների մէջ գա արդէն ապացոյց է, որ նոյն հասարակութեան կեանքի կերպերում սկսել է տեղի ունենալ ներքին կերպարանափոխութիւն, որ եւ առաջացնում է հայեացքների մի նոր, նախկինից տարբեր, շարք. — իրենի նոր իմաստին նոր պալատներ: Մի հասարակութեան մտաւոր զարգացման պայմաններնրա հասարակական շիւթական յարաբերութիւնների զարգացումն է, յարաբերութիւններ, որոնք իրանց զարգացման աստիճանի համեմատ էլ պայմանաւորում են նոյն հասարակութեան մտաւոր ու հոգեկան զարգացումը, որն իր էութեամբ համապատասխան է լինում նոյն իրան ծնունդ տված հասարակական յարաբերութիւնների էութեան: Բայց մեր այդ ասածներից կը դանք այն եզրակացութեան, որ, ուրեմն, ասել, թէ յիսունական թվականները մասնաւորապէս մեր մտաւոր եւ ընդհանրապէս մեր սօցիալական վերածնութեան ա-

ո աջին տարիներն են, ինքն ըստ ինքեան դա ճիշդ կը լինի միայն իբրև ընդհանուր մասնացուցում ինչն պատմական յայտնի իրողութեան վրա: Մակայն դա բոլորովին բաւական չէ, երբ ուզում ենք քննել այն ժամանակայ այս կամ այն ակնաւոր անձնաւորութեան հասարակական գործունէութիւնը, նրա գաղափարները, նրա իդէալները, որոնք արդիւնք էին նոյն սօցիալական վերածնութեան: Մենք ստիպված ենք անպատճառ եւ ամենից առաջ մեզ հաշիւ տայ, թէ որոնք էին հասարակական այն պայմանները, հասարակական այն յարաբերութիւնները, որ ծընունդ տվին, որոնց արդիւնքը եղան յայտնի պատմական ժամանակի այս կամ այն ակնաւոր անձնաւորութեան գործունէութիւնը, գաղափարները, յայտնած մտքերը: Անանձին հրապարակագիրը, անհատ-գործիչը, գրողը ոչ միայն արտայայտիչ է իր հասարակական շրջանի որոշ ձգտումներին, զգացումներին, հասկացողութիւններին, հակումներին, սովորութիւններին, աշխարհահայեացքին, և այդ բոլորը յայտնի եղանակով ու ձևով, այլ եւ ինքն արդիւնք է նոյն շրջանին:

Մենք եկանք այդպիսով երկու եղանակացութեան. նախ, թէ որոշելու համար մի հասարակութեան մտաւոր վերածնութիւնն ու դրա աստիճանն ամենից առաջ պէտք է որոշել թէ ինչ վերածնութիւն, աւելի ճիշդ՝ կերպարանափոխութիւն է կատարվել նրա հասարակական յարաբերութիւններին մէջ, որոնք հիմք ու պատճառ են եղել այն մտաւոր վերածնութեան: Երկրորդ. որոշելու համար այս կամ այն դրական անձնաւորութեան վերաբերութիւնը դէպի այդ վերածնութիւնը եւ այդ վերածնութեան գաղափարական արտայայտութեան այն մասը, որ ունեցել է նա, — պէտք է ամենից առաջ որոշել նրա հասարակական շրջանն իր ունեցած յատկութիւններով մտաւոր, զգացումներին, նիւթական, սովորութիւններին աշխարհում: Գրանից յետոյ միայն կարելի է տալ գրողին իր պատմական պատշաճ տեղը, որոշել նրա դերը, նրա հասարակական նշանակութիւնը եւ այդպիսով գիտակցաբար վերաբերվել դէպի նրա հասարակական կամ գրական գործունէութիւնը:

Հակառակ դրան, առ հասարակ մեր մասուլի մէջ հետեւում են մի յայտնի թէօրիսի եւ խօսելով այս կամ այն ակնաւոր գրողի կամ հրապարակագրի գրական, հասարակական գործունէութեան մասին, նրա ուսերի վրա են գցում վերածնութեան գործի ամբողջ ծանրութիւնը, նրան են վերագրում հասարակական այդ հիմնական երևոյթի ամբողջ իմաստը, նրա անձնաւորութեան մէջն են գտնում աղբիւրը կամ յաջորդական ընթացքն այդ վերածնութեան: Այդ թէօրիան աւելի առաջ տանելով իր տրամաբանութեան մէջ, դուրս է գալիս, որ այս կամ այն տաղանդաւոր անձնաւորութիւնը չէ, որ արդիւնք է իր հասարակական շրջանի եւ միեւնոյն ժամանակ արտայայտիչ այդ շրջանի աշխարհահայեացքի, շրջան ու աշխարհահայեացք, որ իրանց կողմից նոյնպէս արդիւնք են հասարակական յայտնի յարաբերութիւններին: Այլ իբր այդ հասարակական շրջանն է, դրա աշխարհահայեացքն է, որ տաղանդաւոր անձնաւորութեան իբր լոկ սրան յատուկ, լոկ սրան սեփական՝ հոգեկան ու գաղափարական ազդեցութեան շնորհով ստանում են յայտնի իմաստ, յայտնի ուղղութիւն, յայտնի պատմա-

կան ընթացք ու զարգացում: Այդ տրամաբանութեամբ անձնաւորութիւնն իսկապէս յայտնվում է ինչ-որ ամենակարող, ամենազօր մի տիտան, որ իր հոգեկան ու մտաւոր կերպարանքի համեմատ է որոշ իմաստ ներմուծում՝ հասարակական յայտնի շրջանին, նրա աշխարհահայեացքին, հասարակական յարաբերութիւններին մէջ: Բնութեան մէջ այդպիսի ամենակարող ոյժեր չը կան. ամեն մէկ ոյժ — մեծ ու փոքր — ենթարկված է իր բնական կամ հասարակական շրջանին, հասարակական յարաբերութիւններին ազդեցութեան բնական օրէնքին եւ այդ ազդեցութեան համեմատ էլ ընդունում է յայտնի կերպարանք, յայտնի տիպ: Վերջոյիչա՞ծ թէօրիան ասում է, որ երբեմն այս կամ այն գրողը հասարակութեան վրա «գրօշմում է իր սեփական կերպարանքը», այսպէս ասած, նրա սեփական պատկերը նկարվում է հասարակութեան վրա, հասարակութեան վրա նշմարվում է նրա բնութեան յատկութիւնները, ինչպէս, օրինակ, Բայրընը, Գեօթէն իր «Գառնտ»-ով ու «Վերտեր»-ով, Վերմոնտով իր Պիլզըրինով, Ռուստոտանում: Բայց նոյն այդ Բայրընը իր պատմական ժամանակի արդիւնքն է, որ իր մէջ ամփոփում էր հասարակութեան պատմական նոր ձգտումները, նրա մտքերն ու տարակուսանքները, նրա համակրութիւններն ու հակակրութիւնները: Իր պատմական ժամանակի ձգտումները, որ երեւան էին եկել մարդկային հասարակական կենսութեւն, նա արտայայտում է պատմական բողբոջի ոգու համեմատ, ոգին, որ եւ ինքն էլ ժառանգել էր — բողբոջով և այն երևոյթիներին դէմ, որոնք առաւելագուստ ներգրծ էին, որոնք առաւելագուստ վզդով էին հասարակութեան. — բողբոջ հասարակական-քաղաքական կարգերին, ընդունված եւ արդէն հնացող սովորութիւններին, հասկացողութիւններին դէմ, բողբոջ կրօնքին ու կրօնականներին եւ բուսական բարոյականութեան դէմ, բողբոջ զգացումներին ու մտքերին կեղծման, աղաւաղման դէմ: Տնտեսական նոր պայմանների ծագման շնորհով մարդկային հասարակութեան մէջ անցեալ գարու վերջինն ու այս գարունը կղբնեւում, Բայրընի ժամանակը, առաջացել էր այդ պատմական հոսանքը, որ ձգտում էր կործանել ամբողջ հրեւոյնացածն, աւանդականը, որոնք իրապէս թերթիւ էին դէպի անկում: Այդ պատմական հոսանքին գլխաւոր շեշտը բողբոջն էր, որ եւ մարմնացել էր ուրիշների թուում՝ և Բայրընի մէջ, մի բողբոջ, որ այս վերջինիս շրթներով արտայայտվում էր այնպիսի ուժգին, նսեմ, կատաղի, յուսահատական ճիւղերով, որպիսին մարդկային խիստ հազուագիտ մի սիրտ կարող է հասնել եւ մարդկային ակնաւոր — շատ քիչերից լսել ամբողջ պատմութեան մէջ: Բայց որպէս պատմական բողբոջ, որպէս հասարակութիւնը, Բայրընն էլ, օժտված լինելով բնութեան հազուատ ու բազմակողմանի բարձր յատկութիւններով, ունէր իր մէջ հզօր ձգտումը դէպի հասարակական նոր վիճակ, մի ձգտում, որ բնորոշ է իր պատմական ժամանակին. և այդ վիճակը պէտք է տար կատարեալ ազատութիւն մարդկային մարքի, զգացումներին ու կենսական ամեն պայմաններին ընդարձակ, անկեղծ արտայայտութեան ու դարգացման: Այդ վերջին պատմական ձգտման ամենահզօր արտայայտութիւններից մէկը Բայրընի երգն է ազատութեան, բազմութիւն կտորներ իր սօցիալներից եւ այլն: Հետեւապէս, եթէ ասենք, թէ Բայրընն իր կեր-

պարանքը «դրօշմեց» հասարակութեան վրա, դա չէ նշանակում, թէ նա հասարակութեանն իր, Բայրընի, կերպարանքի կաղապարով ձուլեց, թէ հասարակութիւնն իր կերպարանքի ներքին իմաստով տարբերվում էր Բայրընից: Այլ դա նշանակում է, թէ Բայրընն, ինքն արդիւնք իր պատմական ժամանակի եւ որի մէջ ամփոփված էր այդ ժամանակի մարդկային կուլտուրական զարգացման գումարը, նկարագրելով իրան, բըլի է Փ ով (relief) ներկայացրեց, բողջապէս ձեւակերպեց հասարակութեան սօցիալական տրամադրութիւնը, ոգին, համակրութիւնները, հակակրութիւնները եւ այդպիսով մթնոլորտն միջին հանեց եւ լոյսի տակ ողջացնուց ու գծագրեց նոյն հասարակութեան կերպարանքը, պատկերը, եւ այդ բոլորը մարդկային հոգեկան աշխարհի ամենամուտը գիտողութեամբ: Նմանապէս Գաուստը, որ իր կերպարանքը «դրօշմեց» հասարակութեան վրա, լինելով հանդերձ նոյն իրան հեղինակի կերպարանքը, յատուկ չէր այս վերջինին, այլ ամփոփումն էր XIX-դ դարու փիլիսոփայական մարքի, որը իմաստն էր նոյն այդ ժամանակայ պատմական կեանքի, որը յատուկ էր այդ պատմական շրջանի վարդապետ մարդկութեան բնութեանն ու գիտակցութեան: Նոյնպէս Գեոթեի Վերտերը, որ ինքը հեղինակն է, արդիւնք էր իր ժամանակի գերմանական հասարակութեան տրամադրութեան, որ որոշապէս նկարագրելով, միջոց տվեց բաղձաթիւ կենդանի Վերտերներին երեւան գալ եւ ասայայտվել նոյն կերպով, ինչպէս իրանց համատիպը գրուածքում: Ճիշդ այդպէս էր եւ Վերմուտովն ինքը Գեյտրիքի մէջ որը միեւնոյն ժամանակ իր մէջ կրում է բողբոջի այն տարրը, որ մենք վերջը մասնանիչ աքնը Բայրընի մասին խօսելիս:

Այսպէս, երբեմն այս կամ այն գրողը չէ, որ դրօշմում է հասարակութեան վրա իր կերպարանքը, ինչպէս ասում է յայտնի թէօրիան, այլ գրողն վրա է դրօշմվում հասարակութեան կերպարանքը: Գրողն ինքն իրեն. աստուել կամ պակաս ականաւոր արդիւնք այդ հասարակութեան կենսական պայմանների, լոյս սփռելով իր կերպարանքի վրա, ձեւակերպելով նրան, իսկապէս որոշում ու գծագրում է հասարակութեան միջուկն այն ժամանակ անորոշ ու մթնոլորտն մէջ մնացած՝ կերպարանքը: Հետեւաբար գրողը չէ, որ տալիս է հասարակութեանը յայտնի կերպարանք, նրա աշխարհահայեացքին, ձգտումներին յայտնի պատմական իմաստ եւ ընթացք, որոնք որոշվում են միայն իրերի ընթացքով այլ գրողը միշտ արտայայտիչ է այդ աշխարհահայեացքի ու այդ իմաստի եւ երբեմն հասարակութեան կերպարանքի ամփոփ ներկայացուցիչ: Առհասարակ այս կամ այն անձնաւորութիւնը, որ օժտված է հոգեկան մէկ արտակարգ, հազարապիտ յատկութիւններով, երբեմն աջողում է արտանայնալ հասարակութեան մարքին ու հոգուն, հանդիսանում է արտայայտիչ ու բացատրող այն դպրացուցների, այն երեւոյթների, այն ձգտումների, որոնք յատուկ են այդ հասարակութեան, բայց որոնց ոչին ու իմաստը գեռ չէ ըմբռնել նոյն այդ հասարակութիւնը: Եւ այդ տեսակետից նա նպաստում է այդ հասարակութեան զարգացման, մասնանիչ անում նրա զարգացման պատմական ուղին, ուղին, որ որոշված է արդէն իրերի, կեանքի պատմական պայմանների բնական ընթացքով: Գրանում լինելով

նեղով անձնաւորութեան դերը հասարակութեան պատմութեան մէջ, նրա հասարակական կեանքում, այդ դերն ինքն արդիւնք է գարձեալ նոյն հասարակութեան կամ նոյն հասարակական շրջանի բնական ոգու, հակումների, համակրութիւնների, հակակրութիւնների, աշխարհահայեացքի ու հասարակական յարաբերութիւնների, որոնց շրջանակում միայն կարող է նա, այն դերը, կատարվել: Եւ որքան ընդարձակ ծաւալով կատարէ իր պատմական ժամանակի դերն այս կամ այն հասարակական անձնաւորութիւնը, որքան խորը կերպով արտայայտէ իր պատմական ժամանակի ընդհանուր ձգտումները, որքան որ այդ արտայայտութիւնն իր սեփական հասարակական շրջանի եւ կամ իր ազգային սահմանի ձգտումներից դուրս ծաւալվէ եւ որքան նա անցնէ իր պատմական ժամանակի ընդհանուր մարդկութեան պատմական ձգտումների, հակումների, աշխարհահայեացքի շրջանը, — նոյնքան մեծ, նոյնքան էական դեր կատարած կը լինի այն անձնաւորութիւնը. այդ կրիտիկութիւնը (կրիտիցիզմ, criterium) համեմատ էլ պէտք է որոշել նրա հասարակական դերը, տաղանդի աստիճանը, հոգեկան յատկութիւնների հազարապիտութիւնը:

Այն դէպքում, սակայն, երբ գրողը յայտնվում է արտայայտիչ ոչ միայն իր ազգային, այլ եւ իր պատմական ժամանակի հանրամարդկային մարքերի ու դպրացուցների աշխարհի, նա իր մէջ ամփոփում է ոչ միայն ազգային, այլ եւ հանրամարդկային կուլտուրական զարգացման, այսպէս ասած, գումարը. նա յայտնվում է գիտող ու արտայայտիչ ոչ միայն իր ազգութեան, այլ ընդհանրապէս մարդկութեան կեանքի պատմական յայտնի բոլորի, եւ ինքն էլ մինչեւ մի յայտնի աստիճան, արդիւնք է այդ հանրամարդկային պատմական բոլորի:

(Սր շարունակվէ.) ԱԿՆ — ԵԱՆՑ.

ԼՈՂՍ ԵՆՍԱԷ
 ԱՌԱՆՃԻՆ ԲՐՈՇԻՐՈՎ
 «ՀԱՅԵՐՆ ԸՄԵՐԻԿԱՅՈՒՄ»
 ԱԿՆ — ԵԱՆՑԻ.
 Ըրատարված «Հնչակից»
 և
 «ԻՆՉ Է ԸՅԹԱՏԱՆՔԻ ՎԱՐՉ»
 Թարգմանութիւն
 ԿԱՐԼ ՄԱՐՔՍԻՑ.
 Գինը 15 սանտիմ.

Յօդուածներ, լիզմակցութիւններ, ակղեկութիւններ և լիզմադրամ գումարներ ուղարկել հետեւեալ հասցեով. — Athènes. (Grèce). — M. Beniard. Poste restante. Իսկ գրամական մ'ան դ'ատն երը — mandat — ուղարկել հետեւեալ հասցեով. — Eaux-Vives. (Suisse). — M. Daniel. Poste restante.

Ըթկեր. Հայկական պրատ արարան.